

12 VOCATIONS

FULFILLING THE PROMISE OF ST. NERSESS SEMINARY

AUGUST 9, 2021

Dear XXX,

Sixty years have now passed since St. Nersess Armenian Seminary took the first steps in its service to our Lord and the Armenian Church. It has been a journey down many pathways – and more importantly, led numerous young souls down the pathway to a sacred vocation in the Armenian Church.

This fall, the seminary will honor some of the earliest trailblazers along that path. Under the title of 12 Vocations, we will celebrate the 60th Anniversary of St. Nersess Seminary and the vocations of the first 12 graduates of St. Nersess and St. Vladimir's Seminaries who went on to become ordained as priests.

The celebratory banquet will take place on the evening of Saturday, November 13, 2021, at Old Tappan Manor in Old Tappan, NJ. It is conceived as the first in a series recognizing the alumni of St. Nersess, both ordained and lay, who are in service to the Armenian Church in any capacity.

Through these first 12 and those who followed, St. Nersess Seminary remains a source of inspiration for our alumni, students, clergy, and youth. To express our gratitude, and to celebrate the successes of the honorees and the seminary, we will publish a commemorative booklet for the November 13 banquet.

I hope you will be able to donate to the commemorative booklet. **When you honor these 12 individuals with your generous donation, you will also support the institution that helped to form them: the institution each of our honorees treasures and appreciates.** Please see the suggested sponsorship levels on the enclosed card; all proceeds will directly support St. Nersess Seminary and its mission.

Thank you in advance for your generosity.

With prayers,



FR. MARDIROUS CHEVIAN

DEAN



2021 HONOREES

REV. FR. KEVORK ARAKELIAN [1973]

REV. FR. GARABED KOCHAKIAN [1976]

REV. FR. YEPREM KELEGIAN [1977]

REV. FR. MARDIROUS CHEVIAN [1985]

REV. FR. SHNORK DEMIRJIAN [1991]

REV. FR. DIRAN BOHAJIAN [1993]

REV. FR. SAHAK KAISHIAN [1993]

REV. FR. TAVIT BOYAJIAN [1993]

REV. FR. ARAKEL ALJALIAN [1993]

REV. FR. VASKEN KOUZOUIAN [1994]

REV. FR. STEPANOS DOUDOUKJIAN [1996]

VERY REV. FR. SIMEON ODABASHIAN [1996]

STOCKS OR AN IRA DISTRIBUTION

MAY BE GIFTED TO THE SEMINARY BY CONTACTING ROBIN, CONTROLLER, AT ROBIN@STNERSESS.EDU

FOR BOOKLET AND BANQUET INQUIRIES

LYNN BEYLERIAN, EVENT CO-CHAIR

201.914.0354 / LYNNBEYLERIAN@GMAIL.COM

ՏԱՍՆԵՐԿՈՒ ԿՈՉՈՒՄՆԵՐ

Ս. ՆԵՐՍԷՍ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ ԽՈՍՏՈՒՄԸ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՎ

ՕԳՈՍՏՈՍ 9, 2021

Սիրելի Բարեկամներ,

Վաթսուն տարիներ անցած են այն օրուրն է երբ Ս. Ներսէս Ընծայարանը առած է իր առաջին քայլը ծառայելու մեր Տիրոջ եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ: Երկար եւ տարբեր ճանապարհներէ անցած է, որոնք բազմաթիւ հոգիներու առաջնորդած են դէպի Հայ Եկեղեցւոյ սրբազան կոչումին:

Այս աշնան, Ս. ներսէս Ընծայարանը պիտի պատուէ իր կարգ մը ռահվիրաները: «Տասներկու Կոչումներ» վերնագրին ներքոյ, մենք պիտի տօնենք վաթսուն ամեակը Ս. Ներսէս Ընծայարանի եւ կոչումը առաջին տասներկու Ս. Ներսէսի եւ Ս. Վլատիմիրի Ընծայարաններու աւարտականներուն, որոնք ձեռնադրեալ հոգեւորականներ դարձան:

Տօնախմբման ճաշկերոյթը տեղի պիտի ունենայ Շաբաթ, Նոյեմբեր 13, 2021-ի երեկոյեան Old Tappan Manor in Old Tappan, NJ-ի մէջ: Այս առաջին մտայղացումն է շարքի մը, որ պիտի պատուէ Ս. Ներսէսի աւարտականները, ըլլան անոնք ձեռնադրեալ թէ աշխարհական, որոնք Հայ Եկեղեցւոյ ծառայութեան մէջն են տարբեր պաշտօններով:

Այս առաջին տասներկուքին միջոցաւ եւ բոլոր անոնց որոնք հետեւեցան, Ս. Ներսէսը կը մնայ ներշնչման աղբիւր մեր աւարտականներուն, ուսանողներուն, հոգեւորականաց եւ երիտասարդութեան: Մեր գնահատանքը արտայայտելու ու տօնախմբելու յաջողութիւնները մեր մեծարեալ հոգեւորականներուն եւ Ս. Ներսէս Ընծայարանին, մենք պիտի հրատարակենք յուշամատեան մը Նոյեմբեր 13-ի ճաշկերոյթին համար:

Կը յուսամ որ դուք պիտի կարողանաք նուիրատուութիւն մը ընել այս յուշամատեանին: Երբ պատուէք այս տասներկու անձերը ձեր առատաձեռն նուիրատուութեամբ, դուք նաեւ զօրավիք պիտի կանգնիք այն հաստատութեան, որը օգնեց անոնց կազմաւորուելու եւ այն հաստատութեան, որ իրաքանչիւր մեծարեալ կը գնահատէ ու կը պահէ որպէս գանձ:

Պիտի խնդրեմ որ նայիք թելադրեալ տարբեր մակարդակներու ձեր ընելիք նիւթական աջակցութեան: Բոլոր հասոյթը ուղղակիօրէն պիտի օգնէ Ս. Ներսէս Ընծայարանին եւ անոր առաքելութեան:

Ի յառաջագունէ շնորհակալութիւններս կը յայտնեմ ձեր առատաձեռնութեանը համար:

Աղօթարար՝
S. ՄԱՐՏԻՐՈՍ Ա. ՔՅՆՅ. ՉԵԻԵԱՆ
ՏԵՍՈՒՉ